

ՎԼԱՍ ԿԱՌՆԻԱՑԻ

ԿԱՄ

ՎԱՏԱՆՈՒՆ ՍՊԱՆՈՂ ՄԱՆԿԱՆՑ

————— (8ես էջ 278) —————

Վենետիկեան պատմական վեպ վեշտասաներորդ դարուն

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈՒԹ ԳԼԽՈՅՑՆ

— Բարի իրիկուն, Սիլվեստրա տիկին, ըսին այն կանանցմէ ոմանք վերը նկարագրուած պառաւին, որ աշխերը խառնարհ բռնած արտո- րալով առաջ կու գար:

— Աստուծոյ բարին, պատասխանեց վերջինս:

— Վարդարանի աղօթքին կ'երթաս, հարցուց կանանցմէ մին:

— Թէ որ Աստուծած կամենայ, այս, բարի կանաքը: Երթամ աղօ- թելու ձեր ամենուդ համար ալ, որպէս զի միշտ զձեզ առողջութեան և իւր օրհնութեան մէջ պահէ Աստուծած:

— Ճնորհակալ ենք, տիկին, պատասխանեցին ոմանք:

— Որովհետո այդշափ բարեսիրտ ես, տիկին, աւելցուց այն կա- նանցմէ մէկը, կրնաս աղօթել նաև մեր զրացուհոյն համար, որ եր- կար ժամանակէ ՚ի վեր հիւանդ է:

— Խեղճը. ինչ անուն ունի:

— Այրի մ'է, պատասխանեց հարցուողն, որ չորս ժամ առաջ եր- կունքէ աղատեցաւ. Երիկը պատերազմի գաշտին վրայ մեռած է. Վիկտորինէ կը կոչուի, բայց մականունը չեմ՝ յիշեր:

— Եւ որովհետեւ թշուառութեան, մանաւանդ հիւանդութեան մէջ ալ կը գտնուի, չէ կարող կաթ տալ իւր որդւոյն, ըստ ուրիշ մը:

— Եղիկելին, հառաջեց կեղծաւորեալ ձայնով պառաւն:

— Ահաւասիկ, տիկին. Նայէ, ահա իւր գայեակն. հիմաս սանդուղնե- րէն վար կ'ի՞նէ, ըստ այն կանանցմէ մին՝ որ Վիկտորինէի զրան- մօտ էր գնացեր:

— Ի՞նչ ընելու համար, հարցուց հետաքրքրութեամբ Սիլվեստրա:

— Զաղան ընկեցիկ մանկանց գտրմանոցը տանելու համար, պա- տասխանեց վերջին անդամ՝ խօսուղն:

Եւ յիրաւի զտզան թեկին վրայ առած և պատասած քանի մը քուրջերու մէջ գենովափէ երեցաւ զրան շեմին վրայ: Սանամայրներն այն ատեն պասկածն չորս դին ժողովեցան, որոց մէջ էր նաև Սիլ- վեստրա, որ կրկնապատկեալ հետաքրքրութեամբ մերթ զտզան կը դիտէր և մերթ զգենովափէ:

— կը տեսնես, Տիկին, ըսաւ Ծանծէ՝ դառնալով Սիլվեստրայի, որ իրեն քով էր, ահաւասիկ այն դժբախտ կնոջ մանկիկն :

— Ի՞նչպէս ալ սիրուն է, ըսաւ կեղծաւոր պառաւն, շցելով զտղան : Յետոյ ձեռքը գրապանը տանելով և քանի մը դրամներ հանելով տուաւ Գենովասիկի և աւելցուց . Ծանր չգայ քեզի, բարի կնիկի, տղուն մօրը համար բան մը ընդունելու, ամէն իրիկուն երբ հունէ անցնիմ ներկայ եղիր, և կրցածիս չափ սրտանց ձեռքէս եկածն ընեմ այն խեղճ կնկան համար :

— Ենորհակալութիւն, Տիկին, պատասխանեց Գենովափիէ . բայց վախեմ թէ եղկելին երկար ատեն այս բնակարանին մէջ պիտի չկարենայ կենալ :

— Ինչո՞ւ համար, հարցուցին միաբերան բոլոր կանայք :

— Վասն զի պիտի ստիպուի հիւանդանոց երթալու : Ազրելու միշոց շունի :

— Դժբախտ կին, կրկնեց Սիլվեստրա : Երթամ ազօթեմ Աստուծոյ՝ իրեն հոգւոյն միանգամայն և մարմնոյն առողջութեան համար :

— Աւելի վերջինին քան թէ առաջնոյն պէտք ունի, Տիկին. ըսաւ այն սանամայլներէն մին շեշտելով, որ շատ լեզուանի էր և կծու կերպով ուրիշներուն խօսածները կը ծաղրէր :

— Ուշ մնացի, բարի կանայք . թէ որ ձխութամ՝ սուրբ վարդարանի աղօթքը պիտի Կորարնցընեմ : Վազը կը տեսնուինք . առ այժմ Աստուծած զձեզ պահպանէն, ըսաւ Սիլվեստրա հեռանալով, առանց մոռնալու վերջին անգամ մի ևս ծածուկ նայուածք մը ձգելու տղուն վրայ :

— Բարի՛ գիշեր, Տիկին, պատասխանեցին 'ի միասին կանայք :

— Ո՞վէ այդ բարեպաշտ, այդ ողորմած պառաւն, հարցուց Գենովափէ, պառաւին հեռանալէն վերջը :

— Զես ճանչեր զինքը, պատասխանեց Ծանծէ :

— Զէ . առաջին անգամն է որ զինքը կը տեսնեմ :

— Սիլվեստրա տիկինն է, վլաս լուկանէկերի տալն, որ Ա. Երեմիայի ջրանցքին մօտ կը բնակի :

— Զեմ ճանչեր, ըսաւ Գենովափէ հեռանալով :

— Դարմանոցը կ'երթաս, հարցուց կանանցէ մին :

— Ես ամենայն արագութեամք . շեմ ուզեր որ խեղճ Վիկտորինէն միայնակ մնայ . կ'երթամ՝ ու կու գամ : Մանաւանդ թէ կ'աղաշեմ զձեզ որ երբեմն երբեմն ձեղձէ մէկ մը վեր ենէ հիւանդին քով, տեսնելու թէ արդեօք բանի մը պէտք ունի : Զինքը թողած ժամանակս կը քնանար, բայց կրնայ արթըննալ :

— Գնա գուն, գնա, հանդարս եղիր, պատասխանեցին կանայք . մինչև քու վերադարձդ մեզմէ մէկը հսկողութիւն կ'ընէ . մի տարակուսիր Գենովափէ :

Վերջինս հանդարտելով մեկնեցաւ. և այն բարի կանայք իրենց խոստմննքը կատարեցին:

Գիշերը առաջ գնացեր էր, և գենովափէ՛ առանց անդրադառնալու որ մէկ մը քիչ բայլ հեռուէն իրեն կը հետեւէր, շուտ շուտ առաջ կ'երթար դէպ ՚ի Դարմանոցը:

Հաղիւ հաստ հոն, գնաց դէպ ՚ի Անոյն կողմը: Այս Անիւ կու շուածն փայտէ սնտուկի ձեռով բան մ"էր, որ պատին վրայ հաստատուած լիսեռի մը վրայ՝ գուրսու ու ներս կը դառնար՝ Մնելով զայն ըստ կամ: Այս անուղին փով կար զանգակի մը շուանն, որ իրեն ձանձրալի նոյնաձայնութեամբն ազդ կու տար Դարմանոցին անձանց՝ որ նոր հիւր մ"ալ կ'աւելնար այն վայրկենին: Այս Անոյն մէջ կը գրուէին հաւասարապէս թէ սիրոց ծնունդք և թէ թշրուած ծնողաց զաւակունք. և այն բարեգործ Հաստատութեան վարչութենէն կը պահուէին ինչ որ Անուղին մէջ գրուած ժամանակ տղայոց վրայ կը գտնուէին, թէ զգեստներն և թէ ուրիշ որ և իցէ իր մը. որպէս զի եթէ ժամանակ անցնելէն վերջը ուղեկին ծնողք հանել անկից իրենց զաւակներն, կարենային ներկայանալ վարչութեան հաւասար յայտարար նշանով այն իրաց՝ զսրու տղան ընկեցիկ եղած ժամանակ վրան կը կրէր. և այս կերով կը յանձնուէր տղան խնդրողաց՝ առանց ինչ գժուարաւթեան:

Վիրոյիշեալ Անիւն հաստատուած էր նեղ և մթին փողոցի մը վըրայ, որուն ծայրը կը գտնուէր յրանցը մը: Անոյն ձախակողմը կար խորանիկ մը որմնց վրայ զետեղուած, և նուիրեալ գրուրեան Տիրամօրն, որոյ առջև քանի մը բարեպաշտ անձանց ժախիք՝ միշտ փոքրիկ լցու մը կը վառէր. իսկ աջակողմը կը կախուէր վերոյիշեալ զանգակին շուանն:

Գենովափէ Անիւր իրեն կողմը դարձնելով, ամենայն խնամքով զրաւ անոր մէջ վիկտորինէի զաւակը, և յետ կրկին և կրկին զայն համբուղենու, դարձուց Անիւր հակառակ կողմը, ուժով մը զանգակը քաշեց, և ամենայն արագութեամբ մեկնեցաւ:

Քանի մը բայլ միայն ըրած էր գեռ՝ երբ հանդիպեցաւ կնկան մը, որ իրեն ընթացած ուղղութեան հակառակ կը բաէր: Խոր միժութեան պատճառաւ՝ գենովափէ չկրցաւ որոշել թէ ով էր նա. բայց համարեցաւ թէ այն կինն ալ կ'երթար կատարելու քիչ մ"առաջ իրեն ըրած գործը. ուստի հասկընալու չզարնելով առաջ տարաւ ընթացքը արագութեամբ, և վայրկինէ մը արդէն նոյն փողոցը լմնցուցեր և ուրիշի մը մէջ մոտեր էր:

Գենովափէի հանդիպած կինն՝ հաղիւ թէ առաջինն մեկնեցաւ, շրջահայեաց կասկածանօք շորս կողմը նայելով, երագեց դէպ ՚ի Անիւր: դարձուց զայն իրեն, և գեռ զտղան մէջը դաւաւ, որ այն վայրկենին քնէն արթընցեր և լալ կը սկսէր: Շուտով հանեց զայն

իր տեղէն, և Անիւը տեղը գարձուց. և զտղան թեխն տակ զարնելով, իրքն թէ լաթի կտորներու կոյտ մը լինէր, վազելով դէպ՚ի եկած կողմէն ետ գարձաւ: Տեսնելով՝ որ տղան լացը կը շարունակէ, սղմեց զայն իւր կուծքին վրայ, մինչ զեռ մէկ ձեռքով անոր բերանն և քթին ծակերը դոցեց: Այսպէս բունած կեցաւ քանի մը վայրկեան. և երբ վերցուց ձեռքը տղուն բերնէն, նա այլ ևս չէր լալ... գարշելին խղդեր էր զտղան:

Այն վայրկենին կարծես զմանկասպանը խայտառակելու համար, լուսինն զինքը շրջապատող խիտ ամպոց միջէն դուրս երինալով, ամբողջ այն նեղ փողոցը լուսաւորեց: Եթէ այն ատեն խեղճ վիկտորինէին դրացի կանայք հօն գտնուէին, պիտի ճանչնային որ այն գարշելի մանկասպանն՝ էր այն բարեպաշտ և զթասիրտ Սիլվեստրան, զոր իրենք սրբակեաց կնիկ մը կը կարծէին... և սակայն նա մարդկային կերպարանաց ներքե ծածկուած գաղան մ՛էր:

Կարծես երկինք իսկ սոսկացին այսպիսի սարսափելի եղերան մը վրայ. վասն զի լուսինն՝ որ քիչ մ՛առաջ այն ահուելի տեսարանը լուսաւորեր էր, դարձեալ խիտ ամպերէ ծածկուեցաւ, որք այն ժամանակ շնչած ուժգին հողմերէ մղեալ սպառնալից և կատաղի շարժմամբ իրարու վրայ դիզուեցան: — Հեռուէն սկսան լսուիլ որոտման և գոռալու ձայներն. և խիտ առ խիտ փայլատակմունք՝ անհրաժեշտ նշան էին վերահաս փոթորիի մը:

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Մարդասպանաց որչը:

Թողունք առժաման զիսեղ վիկտորինէ, (որ ընկճեալ ցաւօք և բըռնադատեալ ՚ի հիւանդութենէ՝ ստիպուեցաւ իր տկարութիւնը գարմանելու համար հիւանդանոց երթալ, վստահութեամբ մտածելով որ իրեն որդին պիտի վայելէ Գիմութեան Քերց այն խնամքը, զորսինքն չէր կարող՝ ի գործ գնել), և հետեւնք Սիլվեստրա պառաւին, որ զգուշութեամբ և արտորալով կը քալէր, մեռած տղան իր լայն շալին մէջ ծածկած:

Գիշերն առաջ գնացեր էր. քանի մը անձրեի խոշոր կաթիւներ միացան փայլականց ամիսուր շողզողմանց և հետառէն որուաման գոռալու ձայնից հետ: — Հրէշային պառաւած զ աղանն քայլերը ուզզեց դէպ՚ ՚ի Սան Սիմէսնէ Փրօֆէեթա (Ս. Սիմէսն Մարգարէ), և մտաւ լաբիւրինթասային նրբուղեաց մէջ, մինչև որ հասաւ անոնցմէ միոյն ծայրը, որ կը հանէր ջրանցքի մը քով, անոր երկայնութեամբ ձգուած եղերքի մը վրայ, որ այն ժամանակ Մարգար Սիմէսն Մեծն կը կոչուէր, իսկ հիմա ծրովեղը վլասի:

Այն ջրանցից մօտ բարձրկեկ տուն մը կանգնուած էր, գեղեցիկ տես-

Ետամբ բայց ոչ հարուստ, որուն ներքե կար լաւ ու ճոխ ապրանքով ապիստեղինաց խանութիւն մը, որ այն ուշ ժամնւն արդէն գոյց էր. այս խանութիւն քով կը գտնուէր տանը գուռը, որ ներքին անցքով մի՛ հա- զորդուած էր խանութիւն :

Աս խանութիւն և տունն կը վերաբերէր համբաւաւոր ապիստագործ Վյասի (Biasio Lusganeghe), որ մեր առաջիկայ պատմութեանս տիւուր դիւցազն է :

Մանուցաններ համառօտիւ այս անձիս ով լինելն : Վլաս կառնիացի՝ կառնէայի մէջ ծնած էր, ուր բաւական երկիր իրեն ստացուածք ունէր՝ ծնողացմէ ժառանգութիւն ինկած, զորս իրեն եղրօր հետ կը մշակէր. Այս իւր եղբայրն՝ նախընթաց գլխոյն մէջ մեղի ծանօթացած Սիլվեստրայի հետ ամուսնանալէն քանի մ'ամիս յետոյ մեռաւ սրտին ցաւէն, իրեն կոնջը առ ինքն ունեցած անհաւատարմութեանց պատճառաւ, որուն համար կ'աւանդուի որ կառնիայի մէջ ամենէն գեղեցիկ կինն եղած լինի : Որչափ որ Վլասի եղբայրն ազնուասիրու, առատաձեռն, մարդասէր և զգացուն բնաւորութեամբ ճոխացած էր, այնքան ալ իւր կինն անասնական հակամիտութեամբք լի էր, զգայասէր, զիւրաբորք, չար և կեղծաւոր : Վլաս՝ որ իր եղրօր և տալին հետ միասին կը բնակէր, այնքան այս վերջնոյս կը նմանէր, որ կարծես իրարու հետ համաձայնելու և միանալու համար ստեղծուած էին, կը կարծուի մանաւանդ որ Սերբաստիանոսի (այս էր Վլասի եղրօր անուն) մա- հուան բուն պատճառն եղած լինի այս երկուքին մէջ սիրոյ գաշնակ- ցութեան մը կասկածն : Մ'ենք շատ շենք տարակուսիր հաւատալու այս բանիս, որովհետեւ հազիւ թէ Սերբաստիանոս մեռաւ, այն երկու շարագործք այնպէս լաւ միաբանեցան իրարու հետ, որ կասկած շտալու համար՝ Վլաս առաջարկեց իր տալին որ վարձու տան ունեցած երկիրնին և երկուքն 'ի միասին երթան վենետիկ, ուր ոչ ոք զիրենք կը ճանչէր, և հոնքանան ապիստեղինաց խանութ մը, որովհետեւ Վլաս շատ վարպետ էր կենդանիները ճանշնալու մէջ, և մանաւանդ խոզու միսը :

Մտածած խորհուրդնին շուտով 'ի գործ գրին : — Ի սկզբան անդ վենետիկ մէջ անշուրք խանութ մը բռնեցին, և ամէնքն ալ համարեցան որ այն նոր եկաւորք էրիկ և կնիկ լինին : Բայց քանի մ'ամիս շան- ցած՝ Վլաս դոցեց այն փոքրիկ խանութը՝ ուրիշ մեծագոյն և ճոխ մը բանալու համար : Այսպիսի փոփոխութիւն մը բնական հետևանք հա- մարուեցաւ այն համբաւոյն՝ զոր ստացած էր Վլաս ժողովրդեան մէջ իրբեկ իր բանը զործք զիտցող ճարպիկ անձն . և մանաւանդ յետ առածուելու այն լուրին թէ Սիլվեստրա ոչ թէ իր կինն, այլ իւր տալն էր, ամէնքն ալ մոքերնին դրած էին որ այն կինն կառնէացի հարուստ տիկին մ'էր և Վլասի գործոց յաջողութեան համար՝ պէտք եղած զը- րամագլուխը կը շնորհէր : Սակայն այսպիսի հարստութեան մը ճշմա-

ըիտ պատճառն ամենէն ալ ծածուկ խորհրդաւոր գաղանիք մը մնաց :
Բայց նոր գնուած խանութին զիրքն կարծես վլասի փափաքանաց
և նպատակներուն չէր յարմարեր . վասն զի թէպէտ և այն խանութին
քաղաքին կեզրոնական կողմը կ'ինկնար , ստկայն իւր տալին խորհրդ-
դով գնեց նաև այն բնակարանը՝ զոր մենք քիչ մը վերը նկարագրե-
ցինք . որ և համեմատարար քաղքին մէկ ծայրը ոք գտնուի , թէպէտ և
ոչ բոլորովին հեռու , այլ և ոչ շատ յաճախեալ բազմութեամբ , որովէ
հետեւ ներսէ ներս փողներով և նրբուղիներով տահմանափակեալ էր ,
և ուր շատ մեծ շահու ալ յոյս չկար :

Բայց վլասի պատճառատած ամենահամեղ կուսաձերքօյին՝ համբա-
ւըն այն նոր խանութին անունն տարածեցին ամէն կողմ . օրէ օր յա-
ճախորդաց քաղմութիւնն կը շատնար , այն աստիճան որ վլաս նոխրն-
թացարար իրեն արուեստակցաց գիմող բազմութիւնը առ ինքն ձգեց :

Այսպիսի գիրքի մը մէջ ով կրնար կասկածիլ որ վլաս անզգամ:
եղեռնագործութեամբ հարսաւովին կը գիրք :

Իրեն 'ի վաճառ հանած առատութեամբ կենդանեաց փորսակին և
այնքան համբաւաւոր կուսաձերքօյն , խճուզած պատուական մսերն
և ամենահամ երշիկներն , զորս ամէն օր գիւրադին և առատ կը ծա-
խէր , և ոչ իսկ տարակուսանաց տեղի կը թողուին՝ թէ վլաս հարսաւու-
թիւն կը ժողովիք բալովին ուրիշ միջոցավ մը քան իր ճարպիկ տուր-
կառներէն քաղած շահերով . կար իրաւցընէ հասարակաց կարծիք
մը . (որ այնպիսի խորհրդաւոր գաղանեաց խաւարի մը մէջ չժամփան-
ցող մոտաց ամենաբանական է կազմել) , որով կը համարէին թէ վլաս
խոզենիները և ուրիշ կենդանեաց մսերը իրենց իսկական արժեքէն
շատ ցած գնով կը գնէր , ինչպէս ապրանք մը որ մաքսանենգութեամբ
իրեն հասնէր :

Փողովրդեան միտքն այս սովորական կասկածէն անդին չէր ձկտեր ,
կասկած մը՝ որ ստուգութիւն համարուած էր . և անիրաւ անզ չէ
ըսուած շատ անզամ թէ փոփոխամիտ բախտն շարագործաց կող-
մակից կը լինի . բայց վենեստկեան ծանօթ առած մը պյափիսի գիրպաց
մէջ կը զգուշացընէ բաւելով թէ Դոյլը այնքանէ կը յաւայսէ 'ի շրնոր ,
որ մինչև ունելիքն հնէ կը ձգէ , (El sechio ya tanto al pozzo, sin
ch'el lassa el manego !).

Կարծես հասարակաց կործիքն աւելի զօրացընելու համար՝ այն
երկու եղեռնագործքն այնպիսի կերպով զիսցան իրենց չարաւթիւնը
'ի գործ գնել , և այնպիսի անխոռով հանդարտութեամբ այսօրինակ
եղերեզութիւն մը կատարել , որ կարօղ եղանակն ամենասուր զնոնզ
աշքերն ալ խարել , և որ և իցէ կասկած իրենցմէ հեռացընել . վլաս
շահասիրութենէ մղուած՝ ազահ էր . բայց գիտէր նաև իր այս մեծ

1) Տեսակ մը լոյծ կերակուր համեմերով պատճառաւած խոզի մսերու կոտ-
րուակներէ , նաև ներկայ ժամանակ շատ գործածական խտալիոյ մէջ :

պակսութիւնը այնպիսի կերպով ծածկել ի՞նքղինքն զիջող ցուցընելով՝
ապառիկ գնով ծախելով իր վաճառքն, և միանդամայն խօսակցու-
թեան ժամանակ ձգիլ մեղմութիւն մը տալով ձայնի՝ որ իր խանու-
թը, յաճախողաց սիրտը առ ինքն կը գրաւէր:

Սիլվեստրա՝ իւր արժանաւոր տաղբին կ'օգնէր ըստ ամենայնի.
գիտէր որ ընտանիքներու մէջ ընդունելութիւն գտնելու, զանոնք առ
ինքն ձգելու և ինքն անոնց մերձենալու համար, շատ մեծ նշանակու-
թիւն ունէր, մանաւանդ կնոջ մը նկատմամբ, ի՞նքղինքն չերմեռանդ
ցուցընել կրօնական բաներու մէջ. մանաւանդ այն դարուն մէջ, յո-
րում՝ այսպէս ըստնկ' հաւատք և խիղճ իրարու կյորդ և միացեալ
էին: Ուսափ Սիլվեստրա միշտ ամէն առաօտ եկեղեցի կ'երթար պա-
տարադ տեսնելու, ստէպ ստէպ ոուրբ խորհրդոց կը մերձենար,
վարդարաւնն և հայր մէր միշտ բերանն ունէր, կարճ ըսելով արտաք-
սապէս ամենայն ցոյց կու տար շատ բարակը մանող ջերմեռանդի
մը. ջերմեռանդութիւն մը՝ զոր տգէտ ո.ամիկն ոուրբ և գովելի կը
կոչէ, և զոր մենք, թէպէտ և կրօնասէլք, սակայն կոր բառերով կեղ-
ծաւոր աներեսութիւն կ'անուանենք. բայց այս էր՝ զոր Սիլվեստրա
բաւական կը համարէր իր նպատակներուն հասնելու համար: Սիլս
աշքերը վար առած կը քալէր, սե հագուած, և գօտիէն մեծ վարդա-
րան մը կախ ձգած: Մեղրի պէս անուշ խօսակցութեան կերպ ունէր,
և ամէն օր ստէպ ոուրմութիւն կու տար, բայց այնպիսի ժամանակ
որ ուրիշ անձինք տեսնեն կամ գիտնան օր Սիլվեստրա տիկինն, վլասի
խարեպաշտ և ողորմած տալն, այս կամ այս թշուառին նուազ կամ
առատ ողորմութիւն տուեր է:

Ներկայ պատմութիւնս հանդիպած ժամանակ՝ վլաս վաթսուն
տարուան մօտ էր: Բարձր էր հասակով և չորչրուկ, անմօրուս (ինչպէս
նոյն դարուն սովորութիւնն էր), փարբիկ և զոգացեալ աշքերով:
իսկ Սիլվեստրա քանի մը տարի առելի ունէր. կըոր երեսով, ար-
ծունդն, ճերմակ և հիւսուած մազերով. արտաքին կերպարանքով
յիրաւի գեղեցիկ պառաւ մ'էր, կարծես ծանրացած հասակը խը-
նայեր էր գայեցելու իրեն նախկին գեղեցիկութեան: Ընտանեաց մէջ
սիրով ընդունելութիւն գտած էր, և ոամկուհիք զինքը որբուհի
մը կը համարէին:

Գործերն այս վիճակին մէջ էին ահաւասիկ՝ մեր պատմած դէպերին
հանդիպած ժամանակ. որք կրնան ծառայել ՚ի զգուշութիւն անոնց՝
որք շուտով հաւատք կընծայեն արտաքին երեսութից. գիտնան այն,
պիսիք որ շատ անգամ ոշխարի մը բուրդին ներքեւ յափշտակող գայլ
մը ծածկուած է, և այն առերեցիթ սրբութիւնն ուրիշ բան չէ շատ
անգամ բայց եթէ պարզ անգոյր մը որ կը ծածկէ ՚ի ներքոց գարշելի
նպատակ մը. և թէ կեղծաւորին առաջին զգեստն է ձեացեալ ջերմ-
եռանդութիւնն:

Հասնելով Սիլվեստրա տանը դրան առջև, երեք անգամ ընդհատ ընդհատ զարկաւ դրան Եղայտնի է՝ որ այն էր առաջուրնէ հաստատուած նշան մը, վասն զի մի և նոյն ատեն ներսէն վագելու նմոն քալուածքի մը ձայները լսուեցան, և Վլաս ձեռքը կանթեղ մ'առած, շապկին թերը բազկացը վրայ ողորուն դարձուցած, և ճերմակ զեն. ջակը արինով բժաւորեալ Սիլվեստրայի ընդ առաջ ելաւ դուռը բանալու :

— Դժոն ես, Սիլվեստրա, ըստու անոր, մինչգեռ սա բակին մէջ մտնելով, շուտով մը ետևէն դուռը աղիսեց : — Ի՞նչ կը նշանակէ որ այս իրիկուն այշամի կանուխ եկար. անշուշտ լու առուտուր մ'ըրած պիտի լինիս :

— Այս, և բոլորովին ըստ բախտի, ըստ պառաւը, շալին տակէն դուրս հանելով Վիկորինէի որդւոյն դիակը, ԱՌ քեզի. առ այս մանչուկը, որ ուրիշներէն աւելի պարարտ արգանակ մը պիտի շինէ, գեռ քանի մը ժամ առաջ ծնած լինելով :

Վլաս առաւ այն փոքրիկ մարմինը, և իբրև քաջագէտ զննող մը դիտեց զայն. ինչպէս պիտի ընէր անշուշտ անգամնհատութեան պարապող քաջահմուտ արուեստաւոր մը, ուզելով կուշակել առաջին տեսութեամբ թէ իրեն առջև քննութեան դրուած դիակին մահն ի՞նչ պատճառէ առաջ եկածէր : Զայն ուշագրսութեամբ ամէն կողմէ դարձուց. յետ որպէս Սիլվեստրայի դառնալով, որ շալը մէզդի ձգած՝ ձեռքերը կը լոււար, հարցուց :

— Ուրեմն ինչպէս ձեռք բերիր այս տղան. լաւ վստահ ես որ յափշտակած ժամանակդ ոչ պէ զբեղ տեսաւ : Գիտցիր, ըստ աւելի ցած ձայնով, գիտցիր որ տեսակ մը լսօպեր կը քալեն . . .

— Տղայացած ծեր, կանչեց Սիլվեստրա, որ առգերը վրայ տեսակ մը իշխանութիւն կը բանեցընէր, մինչև Երբ ուրեմն պիտի չգագարիս զիս ձանձրացընելէ այսպիսի անմիտ կասկածներէ վախնալով. ես իմ ըրածս զիտսեմ. թող որ ես քեզի միս պատրապստեմ, և զուն միայն եփելը մտածէ : թէ որ ես չլինէր, մինչեւ հիմա արգարութեան ատեանն . . .

— Լուէ, Սիլվեստրա, լուէ . մի հնչեր այդ անունը, զոր լսելով միայն մազերս կը տնկուին : Լուէ ինձի տեսնեմ, ինչպէս ձեռք ձգեցիր այս տղան :

Այս ատեն պատմեց իրեն Սիլվեստրա թէ ի՞նչ կերպով Անցոյն մէջն Վիկորինէի որդին, յափշտակեր էր, գենովակէի զայն հոն գնելն քիչ վերջը. և պատմութեան վերջն հասնելով զզուելի հեղնական ձեւ մ'ընելով աւելցուց : Տղան կու լար. կրնար զիս մատնել. խղզեցի. Տես, ողորմելի վախկոս մարդ, զինքը մորթելու աշխատութենէն անգամ զբեղ ազատեցի. բաէտ աեսնեմ՝ այրական քաջութիւն չունիմ ես, Սիրելիդ իմվլաս, եթէ այսքան ժամանակ անցնելէ ետքը կը սկսի

խիղճդ զարնել, երբ որ ուզես կրնաս դոցել խանութդ և կառնիա երթալով՝ անքան աշխատութեամբ մէկի դրած փոքրիկ դրամա զլուխդ ուտել լմընցընել. բայց արդեօք ասկէց վերջը եղեռնագործութիւններէ ետ կենալովդ՝ միթէ պիտի գաղրին նաև խղճմանքի խայթերդ, եթէ իրաւցընէ խղճմանքի խայթ ըսուած բանն աշխարհիս մէջ կը գտնուի: Խենթ ես գուն, վլաս. անբաւ հարստութիւն զիզելու ճամբուն մէջ ես. և եթէ քանի մը տարի ալ աս կերպով առաջ երթալուլինիս (թէ որ զու զեեզ մատնելու չափ ապշութեան մէջ չին կնաս) այնքան պիտի հարստանա՞ որ պիտի կարենաս ոսկիի մէջ լողալ և կենացդ վերջին տարիները ճոխութեանց մէջ անցընել:

— Այո, այո, կրկնեց վլաս, ձգելով տախտակի մը վրայ տղուն գիտակը. բայց ինձի այնպէս կ'երի ի որ հարստութեան ճամբէն աւելի գէպ ի՛ կախաղանի ճամբան կը յառաջեմ:

— Դարձեալ նոյն բանը կը շարունակես. ուրիշն երբ այդ ապշութենէդ պիտի ետ կենաս. կախաղան կ'երթաս իրաւցընէ այն ատեն՝ երբ անխելքութեամբ գուն զքեզ մատնելու լինիս: կ'ըսեն՝ արդարութեան ատեանն Արդոսի աշքերն ունի. բայց թէ որ բան մը ինչպէս որ պէտք է առանց կասկած տալու ի՛ գործ գրուի, թէ որ միշտ անոր առջե իր խնդրածը խաւարին գաղանիք մը պահուի. կ'ուզէի որ արդարութիւնը նաև հարիւր աշք և հարիւր ականջ ունենար. կրնայ միայն գուշակութիւններ կազմել և թէ որ կ'ուզես նաև կասկածներ ունենալ, բայց պատժել ոչ երբեք:

— Շատ լաւ է ըսածդ, սիրելի Սիլվեստրա, բայց կարելի է նաև իշխել խղճմանաց. միթէ կարող եմ այն խղճմանաց երկաթի ձեռքը սրտէս խլել հանել որ զիս կը ճմէ, զիս կը շարչարէ: Չես գիտեր որ այս կողմերս զալենինք քիչ ամիս վերջը ինչպիսի ահաւոր և անբուն գիշերներ կ'անցընեմ. կարծես սարսափելի ուրուականներ զիս կը հալածեն, և ես զուր տեղ քուն կը փնտուեմ տագնապած հոգիս քիչ մը հանդարտեցնելու համար. նոյն իսկ երբ աշքերս դոցած՝ այն տագնապներն և յիշատակներն բնոյ մէջ ընկդել թաղել կ'ուզեմ, չարագուշակ երազններ. յանկարծակի զիս կ'արթնցընեն. կը ցատրեմ անկողնէս՝ մոգերս տնկուած և սարսափէ դողալով, խենթի պէս ասդիս անդին կ'արշաւեմ սենեկիս մէջ, սաստիկ դոզ մը վրաս տիրելով, որ կը տես մինչեւ որ առաւօտեան մթնչաղ ճառագայթներն կը սկսին պայծառացընել սենեակս, որ ամբողջ գիշերը ինձի համար գժոխային անդունդ մը կը դառնայ: իսկ գուն, Սիլվեստրա, ամենեին այսպիսի վախսեր չես ունեցած. չես գիտեր ինչ ըսել է խայթ խըզմուանաց:

— Այդ տղայական սարսափներդ պատմելով իրաւցընէ խնտալս կը բերես, իս վաթսուն տարին անցուցեր եմ, գեռ խղճմանք ըսուած բանն ինչ է չեմ գիտեր, այլ միայն անունը լսեր եմ. և միշտ ու-

նոտի անխելքութիւն մը համորած եմ, քու ունեցածիդ նման՝ տկար մոտաց վրայ վախ ազգող խրտուիլակ մը, վերջապէս անխելք երևակա- յութեան ծնունդ։ թէ որ կը փափաքիս այդպիսի նախապաշարմունք- ներէ չյաղթուիլ և ազատ մնալ, պէտք է ջանք ընես այդպիսի վա- խերը տղայոց և անխելքներուն թողլու։ — Բայց խօսքերնիս փոխենք։ որովհետեւ բախտը յաջողեց մեղի նոր միս ձեռք բերել, աւելցուց անըզ- գամ Սիլվեստրան, շուտով զայն վաղը առաւտեան համար պատ- րաստէ։ զիտես որ վաղը Նկոլոգներու և բազմութիւն մը պիտի գան, քու անուշահամ կուսանքներույէդ և սրանչելի երշիկներէդ ուտելու։ շուտ ըրէ ուրեմն և խոհանոց երթանք որովհետև ժամերը շուտ շուտ կ'անցնին։

— Անձրեն կու գայ, այնպէս չէ, Սիլվեստրա, ըստ Վլաս առնելով տղուն գիտակը և պատրաստուելով ընկերանալու իր տալին հետ գէպ ՚ի խոհակերոց։

— Այս, բաւական ատեն է որ սաստիկյորդութեամբ կ'անձրեէ։ ինչ, արդեօք անձրէն ալ քեզի վախ կ'ազդէ։

— Ոչ, ոչ, այն ատեն սարսափ կը զգամ երբոր մինակ մնամ սե- նեկիս մէջ։ քեզի հետ եղած ժամանակս ամենեին չեմ վախեր։ եր- թանք, Սիլվեստրա, այս մանջուկն ալ միւսներուն հետ եփելու։

Սիլվեստրա բանեց կանթեղը և երկուքն 'ի միասին գէպ 'ի խոհակե- րոց զնացին։

Խոհակերոցն ընդարձակ տեղ մ'էր, ուր երկու հատ ահագին փուռեր վառուած էին, որոց վրայ մեծամեծ սաներու մէջ եփ ելած կը պղպջային այն երկու անզգամներէն սպանուած խեղճ ողորմելեաց մարմնոց մասունքն։

Հոն հասնելով՝ մերկացուց Սիլվեստրա զտզան վրան մնացած քանի մը պատառուուն լավթերէն, զորս կրակին մէջ ձգեց։ մինչգեռ Վլաս փայլուն զանակ մը կը սրէր, զոր կաշեայ պատենի մը մէջ ըստ սովորութեան՝ մէջէն կախած կը կրէր։ — Այն փոքրիկ մարմինը մերկացընելէն վերջը, զզուելի մարդասապանը կատարեց այն բանը՝ ինչ որ անդամասզին գիտունի մը հետազօտութեանց ենթարկելու համար՝ կը գործէ իւր օգնականն։

Եետ աղիքները և բոլոր ներքինքը զատելու և ձգելու զանոնք՝ առ այս սահմանեալ անօթոյ մը մէջ, յետ յոսկերաց բաժնելու, մանր մանր ջարդած մսերը, զայնս եռացած կաթսայի մը մէջ ձգելով, մինչգեռ մնացած տձե կմախքէն տղուն զլուխը կարելու վրայ էր, յանկարծ մրրիկը այն վայրկենին սաստիկ զայրանալով, ուժգին բռնութեամբ մը զարկաւ բացաւ հողմը այն ապակոտեղկը՝ որ կը գտնուէր ընդդէմ սեղանատախտին, որուն վրայ վլաս և իր տախն այն չարագործութիւնը կը կատարէին։ — կանթեղը մարեցաւ, և վառարանաց բօրբոքած

Դ) Նաւակարաց ընկերութիւն մէ է 'ի քաղաքին։

կրակը՝ հողմէն մզուելով՝ չարագոյժ մանշմամբ՝ ահագին բոց մը վեր բարձրացուց։ Եւ մինչդեռ Սիլվեստրու դժոխային հայհոյութիւն մ'արձըկելով բերնէն, վազեց շուտով ապակեալ փեղկը գոյելու, զոր հողմոյն բանութիւնը միշտ գէպ ՚ի ներս կը մզէր, ահա զօրաւոր փայլակ մը միացաւ սարսափելի սրոտման մը հետ, և լուսաւորեց այն սոսկալի տեսարանը։

Կարծես հողմոց կատաղութիւնն յառաջընթաց նշան մ'էր երկ- նային բարկութեան, որովք ազգել կ'ուղէր այն երկու եղեռնագործաց իւր մօտալուտ վրէժինդրութիւնը։

Վլաս վայրիկեան մը անշարժ կեցաւ, աջ ձեռքը բռնած արիւնա- թաթաւ գանակը՝ օդովն մէջ շողացընելով, իսկ ձախով, որ այն անմեղ արեամբ շաղախեալ էր, վախին երեսը ծածկեց։ Եւ երր կատաղի պառաւը վառեց կանթեղը՝ գեռ վլաս այն դիրքին մէջ մնացեր էր, ուրիշն մինչև զլուխը դող ելած, արիւնաշաղատի երեսով, ականերն սաքահի իրար զարնելով իրը թէ անհուն սառնարանի մէջ գտնուէր։

Սիլվեստրա՝ տեսնելով զինքն այն վիճակին մէջ սկսաւ բարձր ձայ- նով ծիծաղիլ. Քան, քան, քան... տղայ մը որ կու լայ, ու կը վախէ փայլակէ մը եքանի մը կաթիլ անձրեէ. ըստ պառաւն։ Գնա, գնա նատէ, ողորմելի ծեր, ես առաջ կը տանիմ սկսածդ. վրադ կարողու- թիւն չէ մնացեր։

Եւ բոլորովին անխառով, իրրե թէ բան մ'եղած զինէր, առաւ տագերը ձեռքէն դանակը, և լմնցուց մսերը յոսկերաց մաքրելով, ու մնացած ամբողջ տճե կմաքքը՝ փոսի մը մէջ նետելով։

Ցետ որոյ՝ իրրե թէ սովորական գործ մը կատարած լինէրե ոչ պժգալի ոճիր մը, առաւ կանթեղը, բարի գիշեր մաղթեց վլասի, և խնտալով սանդուխէն վեր ելաւ գէպ իրեն սենեակն երթալու։ Վլաս մինակ մնալով խցանի մը նման բանով գոցեց այն փոսը՝ ուր վրայէ վրայ գիշուած էին իրմէն անզթարտը սպանուած եղկելեաց խելծ ոսկրոտիքն. մեծամեծ կաթսաները եռացընող կրակը մեղմացուց, որպէս զի մէջը գտնուած մակը կամաց կամաց եփին. աւելցուց քանի մը տեսակ համեմունք (զորս ինքն կը պատրաստէր այս նպա- տակին համար) այն կաթսային մէջ ուր տղուն և ուրիշ թշուառ մարդկանց անդամները կ'եփուէին, որք կը պատրաստուէին երկրորդ առաւտար իրրե համենվ կուա հնէրը ծախուելու յաճախորդաց։ և յետ լու մը զննելու թէ դռները կանոնաւոր կերպով աղխօսած էին, առաւ ճրագը և գնաց իր սենեակը։

Քիչ վերջը՝ այն գործելի որին մէջ, ուր այնքան զարհուրելի ոճիր- ներ ՚ի գործ կը զրուէին գիշեր ատեն, գերեզմանական լուսութիւն մը կը տիրէր, լուսութիւն մը թէ երբեք երբեք կ'ընդհատուէր հողմոյն սռւելու, և վառ հնոյներուն վրայ եռացող կաթսայից խոխոջելու խուլ մռնչիւնքն։

Հարունակելի

